

104. The key of Truth. Ορθοπραγματική πληροφορία της αληθείας

տարակիութեանս վըսյա, որ թէրթիում մէջ հրատա-  
րակուելէն ետքեւ՝ առանձին ալ լրց տեսնելով  
հէտաքրքրուողներու կինայ առձեռն առաջնորդ-  
րլալա:

— 8 —

ԱՅՐԱՅԻՆ ԹԵՐԹՎԻ ԽՈՎԿԻՓԱՆՆ

1. Նարեւոր Կտակի մը գործադութիւնը: - 2. Կովկասի Հայոց Խարեց. Ընկ. Ժուլի շ.՝ 3. Դարաւուն Կտակը: - 4. «Փառախը ի զապարաւ»: -  
5. Հայկական Հայոցը: - 6. «Վեճակացը Թապային Աշքարանաց Կողու»: - 7. «Սբիւլը Վերսուրի ամիսի Հրատարակի»: - 8. Դուռը մը մայնչեւննա: -  
9. Հայ քաջականութեան յոթեւնններ:

Ծպակար զիտելիքներ:

1. Կուբեռը կուտի հետքածովով թնաւը, «Ասոր-  
դարին», մեջ (թիվ 79) կը կարգանք Հետեւեար  
ուրի ժամանակին Հազարդէցիք, ու Յանդեցեալ  
ուժից Կուտը Աւալիքնան Տիգրանեանցի իր կաս-  
կով, որ Հաստատուած է Տաղաւորքի նոհանգա-  
կան աւագանակամար 1894 թ. Փառաւարդ 17 թ.  
աւագեալ է Գերգետան Ճեմարանի փայտաթեանի  
հաստակել, ի թիւս պյուջ, Հետեւեալ պարագան-  
ուաթիւնները. . . Կատակի հրուց յօդուածով օրո-  
շաւած է Հինգ Հազար բռքի, որի տարիակիր  
պէտք է տպակին Հայերին դասարիք են ճիրի-  
քով բաժանուին շքաւոր հայ Երևաններնին բ-  
կատակի 7որց յօդուածով պրոցաւած է երկու Հազար

բութի իրեւ մցանակ այս հեղինակին, որը իւ լուս եւ կը որդէ հայերէն լւուով հայոց արմա-  
տական բատերի բառարանի է, կատակի ծառ-  
գուածանի պատճառած է երիս հազար ըւրբէ իրեւ  
մցանակ այս հեղինակին, որը իւ լուս եւ կը որդէ  
բատառան հայոց համանշ բառերի - Այլուն  
Մայոց Ամերիկ Նկուեր Ճեմարանի Արցութիւնն  
Արարատի մջացու Հրամանում է Ճառնհասա ան-  
ձերին մինչև 1899 թւու յանուարի մէկը ներկայ-  
ացնել Արցութիւնը իրենց պատճառար աշխա-  
տաբառի ներկայ թէ դասարքերն եւ թէ բառա-  
տանները կատար արամանը բառեան համեմատ քննե-  
րու եւ անօրիններու համար ու բառարաններու  
նկատմամբ կը համարձակինք բառել թէ ամապա-  
րէց կինայ պատճառա հետաւանդներ աւնենալ, եւ  
առաջ ժամանակին պահանջանք առաւելութիւնն  
ներով գործ մքնուարս թէ կարելի ըլլայ այժմէն  
իսկ պատճառաւուիլ: Դեռ շատ նոր է հայերէն լե-  
զուածիսութիւնը, եւ ոչ հաստակեալան զարդա-  
ցած: Առաջ եւ կը հազձնէնք թէ այս նկատմամբ  
կատի որ արամանը բառները գեն առ ժամանակ  
մի յետաճգեր վասակար չէ կինար ըլլալ: Գաղտ-  
նապահ առ թիւնը խած չենք ըլլա, եթէ յայտ-  
ներու թէ Ե առիքի ի վեր կը պատճառականի այս-  
պիսի բառարան մը, բայց թէ վերջնականապէս  
երի պիտի կարենայ հրամանակութիւ, կախում ունի  
նի թիւն առաջարար թէնքն եւ գործի ընդարձակու-

2. Կովկասի Հայոց Բարեկամ. Ընկ. Ֆիդոն է  
Շահնշահ. Ունիենու մեր առաջեւն աւա Բնիեռութեան

գործունեւթեան 1897ի կերպով որ շատ մանրան  
մասն կը ներկայացրնե եւ լւսաւութքը: Մուռաց ունեն-  
ցած է ըսկերթութեանը 2149.68 րը. եւ ամբողջ գ-  
գործածութ- զի կամաւոր նպատակներէն մէկն է  
մասունք բարեգործութիւնն, եւ այս նպատակնա-  
1449.43 րը. ծախք եղած է Գրադարան - Ընթեր-  
ցարանի, որ ունի հիմնաց 4467 հասոր գիրք  
2766.56 րը. արժուու եւ կահանարապէ՛ 618.51 րը  
արժուութեամբ: 1897 թ. ընթացքուն գրագա-  
րնիկ օգտառել են 845 հոգի, չե հաջուած ըն-  
կերութեան անդամները (150 հոգի), որոնցից  
օգտառողները եղել են մասարապէն 60 հոգի  
1897 թ. թթ-առաջում տառ են տպառնել գրքեր-  
կարտուր համար 7453 կտորու: Հետաքրքր բարեգործութեան  
համար յիշելու որ գրագարանի ծախքին մէջ՝ մայն  
լրացիքներու ծախքն է 263.60 րը.: Այսպիսի օր-  
տակար ընկերութեանց նկատմամբ միոյն մաղթակալք  
Մունիքիք. — ամին, զարգանան, եւ մշտնենա-  
պեն իենց օգտառներն եւ բիրաւոր հետեւորդ-  
ներ գտնեն:

3. Գործիւնելու յարկը: Օրւան լուրի է ի  
կ. Պղկի՞ն՝ ըստ “Բիշվանդիքին”, (թիւ 481) այս  
հասկին նկատմանք է զած առանձագործ թիւնները  
կամ կախակի՞ կը գործ Արեւելք, 1896թ.  
Հանդ. Ամ. 254) Տիգրան Գրաբակէսկն իր  
հարատափեան օրինապէս թյլարեալ չափն, այս  
է եւ Երրորդը, կը թողու կիրական եւ բարեգոր  
ծական զանազան հաստատութիւններու եւն, եւ  
ի երրորդը, մասը չը համբարդ 20.000 ամ. միր. “Կ  
համարուին”, բայց ամբողջ հարատափիւն 60.000  
լրա չէ, այլ 350.000 սովի (= 8,050,000 ֆր.)  
ուրեմն ապրու կիխան քածին իր 100,000 սովի:  
Իրաւախիւութեամբ հազի՞ Հանուն այս գու-  
մարին 10-ր ման ապրին: Ցաւալ կոսի մը գոր  
ծառ այս ալ, որ պիտի յշխուի մշտ, եւ կասկա-  
գրին յիշտասին ընելու ատեն, պիտի յիշտին ժա-  
ռանակներուն: — խորած: Միշտ կիկնեա՞ք  
որ եղան կաստիկներն սկսին կաստիկներն իրենց  
կիենդանու թե ան ատեն գործադրել: այն ատեն շա-  
մը փաստաբանական միջնամուռ թիւններ, աղջային  
սրբացաւեր կ անհետանան: Զայնակից ենք “Ի. Ի.”  
“Առաջա նույն որու, նորու ինուուրուն”, բայց ոչ  
նման կասկիերու — գործադրութիւններ, վասն  
զի՞ զատուր զւարց առաստ սիրէ Տեր:

4. «Φαγετήν» τοποθετεῖται σε ένα φυσικό μήλικα ή γλυκούρικη βέρεθρη, ως ένα φωτεινό, θετικό, αποδαμαντικό άγαλμα που διέβανε σακαρωτά φρούτα σε μια παλιά ή αγγελιώδη περίπτωση από την οποία η φρεσκάδα των φρούτων έχει εξαφανιστεί. Η φρεσκάδα των φρούτων στην παλιά έναστρη περίπτωση αποτελείται από την αποδαμαντική ιδιότητα της φρεσκάδας, η οποία στην παλιά έναστρη περίπτωση αποτελείται από την αποδαμαντική ιδιότητα της φρεσκάδας.

Հսկավուս։ Արաբակալ է այս երեւայթը, բայց լուս  
զիր մը, պարբերագիր մը պահելու շափ ։ անդա-  
տակն է Լոռաքիր կարգավ, թ-ժամանակնեւն, ինչ-ու-  
եւ առաջ լուսայթութեան պարագանեւնն ապահով-  
այնախոր յատարակթիւններ են, որ մեր փոքրիկ աղ-  
քին բաղակողմանի տուաւելութեանց մէջ եր-  
խաւարին հետ մը — կը «փայլի», բնական հետեւ-  
թեամաք որ մէն՝ այս կամ այն լուսագրին գագար-  
ման լուսք կ'սունեց, առ առաւելութեած եւ, ան-  
հաջ զգածամնաք մը կ'ունենահը, բայց ոչ իրա-  
պէս շա. վասն զի իրապէս ցառողը գարման տանելու-  
իշ ճանա մն պահանուին, որ ցաւ կը պատճառա-  
չին կ'երթայ, նորը կը ծննին, որ մշտական իրեւ-  
ոյթը։ «Ո՛չ, ինչ լաւ կ'ըլլայ, եթէ լասդինեւրու-  
թէն հրատարակուենն» ։ լաւ ենք շատ անգամ պայ-  
տարօննակ բարագանայութիւնը, եւ անական լուս-  
ափուներն էրի կը հրատարակուին։ Ահաւու իրեւ-  
ոյթի փոքր մը։ Մէծ օրաթերթ մը որ առ առաւան-  
տարին 300 անգամ կը հրատարակուի, կ'արտէ-  
մին 140—150 դր. որ է ըսկէ՝ իրաբանչիր-  
թերթ 15 փարա. Համէ նաև մասնակորչուի փաման-  
կը մայ 13 փ. — 2 փ. թ անարի համար՝ 11 փ. — 2 փ.  
թ զլթի (առ նուազի) 9 փ. — 5 փ արան պատին կը  
մար 4 փ. մն մազ շարուզիքը, յօդւածադարձնե-  
մար պահանութիւնը, լասականնեն վարդուց-  
են։ Աւեմն գրեթէ չէն է լուսդին մը, որ պահ-  
ապիր միայն ծանուցութենքն, պաշտօնական կամ  
առաջարկական պահանութիւնը համար առած 10—15 առ-  
կինեւննեւն են։ Բայց ո՞հ լուսդին պահէն զար-  
գացած է, որ իր պայտօնական կամ կիսապաշ-  
տանական՝ դյումբիւնը պահելու շափ նպաստ ու-  
նենայ. . . եւ ո՞հ մէկը։ Տարեկան երկան շաբաթով  
կը հրատարակուի լուսաթիւ, եւ ի վերջու իսթա-  
բու կը մեռն նիւթութեան մէջ, եթէ ամսականան  
նանկութենէն ինք զիքը ազատելու համար խո-  
ւածնելիք ունենաց չէ լուսդին գագրեցնելու։  
Ան նիւթեական կողմէն՝ Խօս բարյականիւն։ Զարգա-  
ռութ ծանալու ազագը մը յօդւածադարձնեն ու-  
նենաւենք կը շարժեն իսենց գրիչը. վասն զի  
համազար են, որ պարզապէս գրելու համար չէ  
դը կը գրեն, այլ կորդացանութեամբ։ Եւ պատ-  
րագանութեամբ համար միջնորդներն միայն։ Ամեն տարի  
ամսնենքին վարելու համար ոյննախօսիք գագարու-  
թին ցցց կու տայ ընթեցոց հասարակութեան  
նէկ մասը — եւ փուլունք բարեւ ամենն հասա-  
րական հանախաղութեանը, որ նոյն իօն չընկած ամենանշնի  
ունեմար մը կը զանան. ի՞նչ յառաջադիր թեան  
պատաստութեամբ համար միջնորդներն միայն։ Ամեն տարի  
ամսնենքին վարելու համար ոյննախօսիք գագարու-  
թին ցցց կու տայ ընթեցոց հասարակութեան  
նէ հայ ապդին մէջ ընթեցանութիւնը զարդա-  
րած է. . . թէ այս պարեւը «Փարաոն», պէտ լուսագրի  
ի՞նչյութեան պահանութեան պիտին պատաստութ,  
առ եւ շատ կը տարակուախէք, վասն զի Եփիպտոսի  
ամասն «Փարաոն», հրատարակութիւնն ինքնին ան-  
տառներութիւն է եւ առաջ առաջ առաջ առաջ առաջ

զի հայն ամեն տեղ նպան հայն է, իւր ճարպիւռ  
թե ետքը, առաւելութիւններովն եւ թե բոլոր թիւն-  
ներով... „Heute mir, morgen dir!“ Իրակ գեր-  
անացին, եթէ 2—3000 կ վայս անդիմուիքի հայ  
ընթերցողներու թիւը, որ մը՝ “Փարոսին կ կիսան  
յաջորդել շատ մը արդիշ՝ “Փարոսներից ալ, որոնք  
թե բարձրաւագին “Փարոսին, շափ ապօքելու իրաւ-  
ունքը աւ տաշին...”

5. Հայութապոնի Հայելը: «Աշակին» (թիւ 86) գրուած թղթակցութենէ մը կը քանիկ հետեւեալ տեղեկութիւնները: Թէեւ ծանօթ են արդէն ար սաղելութիւնները, բայց ինքնոց համառապահ թեարակութեան մէջ կիսութիւնը շատ օգտակար կը գտնենք, . . . Հնդկաստանի Հայ դաղթականութիւնը, կամ նրա այժման մասցրդները յրված են Հնդկաստանի զանանա կորմերը, բայց նրանց բնակութեան կենսաններն են Բութէ, Մարտաւան և մանաւանդ Կամբաթ քաղաքները: Այս երեք քաղաքում էլ Հայ եկեղեցի կոյս, որ ունի Հնդկարակ անշարժ կալուածներ՝ բարեբարներից նուիրված: . . . Հնդկաստանի հայերի ամենամեծ խութը — մատ 800 հզգի, ապրու է Կալիկոթյալու, ուր նրանք Անին սեփական միջնաբարդ կլիրտան (Armenian College) և Ճեմարան (Armenian Philanthropic Academy), որնք նիբականավուն ըլլորդին ապահով մատ են: Հայ դաղթականներն առաջին անդամ Հնդկաստան են մատէ, իրքի մատական, Պարսիկ ծորով դէպ ի Խորան և եւ պյուտեղից Կանդահարի եւ Կարուլի վրայով եկել են Դէկի Հնդկաստան քաղաքը և ապա Բնանքու, պատաս և եւ Բէնգալ (Կամբաթ այլ նահանջ): 250 տարի յատար նընթանձ հաստատան բնակութիւն հիմնեցին Անդիրաբագում և երե 1625ին հոյանդացիք Զինատ բայում հաստատեցին, նրանցից հիմնական յետո այնտեղ եկան Տայրու կալվածք այլ հիմնակալութեան միջին, 1690ին, Տայրենի ունենեցին Չառնքը (հիմնակութ) հրաւերը եւ մատան անգլական հառավարութեան տակ: Կորանք մասնակցեցին 1756ին անգլացիներին բնակ դժբախտ տալիք եան, եւ ինակ առանական բնակ դժբախտ տալիք եան, ի վիճակութիւն նրանց կամքաց 7 լուս բափի: Հայ հասարակութիւնը կարկաթայում հարուստ է եւ ծաղկած: Պր. Մեսրոպ Սէթէր՝ անցեալ տարիի հրաւարական պատուաթեան համար ին գրէ համակարգը թէ «այժմ թարգմանվում է Հայերէնի և յատոց ըստ Կրննապիւն»:

6. Վ. Անուշացյալուային Վ-րդիքուաց Կ-Պուսոյ:  
Այս վիճակցցին որոշ են մեկին մեր առջև կը  
հանէ թատրոնի վարժանենքրո (38), ապակերո-  
տաց (2212), աշակերտու հետա (1168), մանուկ-  
ներո (1104), ուսուցիչներու եւ ուսուցչու հիմներո  
թիւր (249) եւ մանաւանդ ամսական ծափերը (39, 953)  
ու. ա. «Ծանօթթաթեանց» մէջ կը յիշ-  
չափե՛ք այս ի վերպիչէ ապնէներն, բ. Պետական վար-  
ժարաններ յաճախոր. 918 աշակերտ, բ. Ալեւ-  
պլ Հայ վարժարաններն 570 աշ. է. Օսոր  
վարժարանների 220 աշ.՝ «Բաղդատախան վիճա-  
կացցին առախախ յաւելուած մէ ցցի կու տայ  
աշակերտաց ուսուցչու եւ ծափու թաւոյն փայ.

- |        |                |        |              |
|--------|----------------|--------|--------------|
| 1897   | Յունատար 1ին.  | 1898   | Յունատար 1ին |
| 2-177  | աշակերտա.      | 2-218  |              |
| 1.013  | աշակերտահիք.   | 1.166  |              |
| 635    | մանկահիք.      | 1.104  |              |
| 141    | ռասցիւթիք.     | 175    |              |
| 39     | ռասցիւթահիք.   | 38     |              |
| 19     | դաստիարակահիք. | 36     |              |
| 58 388 | ամս. ֆախօ.     | 63.953 |              |

Հարու չենք զգար կրինելու թէ այսպիսի մահառանան հաշեմերոյ արդարին կրթութեան վիճակին լոյց որոշ լցո կը սփի եւ համեմատութեանն իշերեան կու քայ ուսանողութեան թուն ամիսն պահանջիւ ։ Պարտաճանան ուսանուական իրաց հուրց մէ արժանին է շնորհակարաւթեան այսպիսի վիճակացյացներու համար ։ Բաղձակի էր անշոշշանէ մինադար իմանալ թէ բովածակ հայ արդին ուսանողութեանն ինչ համեմատութեան ունի ։ Քանի որ ազգայ լուսաւորութեան յայտարարն է ուսանող մանկութիւնը :

7. «Արեւելք միտքն պայմանագիր է հաստատուած :

«Ֆրե Պօշի մէջ կը պարունակ ո՞ր գաղաքաւեած :

«Արեւելք» և վերսական պարագանեակից : Պիտի  
աւելեանց կ. Պայտա ուրբեմ եւ, եւ օրաթերթ : Առան-  
ձնական նամակէ մը կը տեղեկանանք ո՞ր դիմա-  
ուոր թիւն կայ ծանօթ շարաթաթերթ մը օրա-  
թերթի փոխելու եւ՝ 10 վարսայի ժամերկա-  
թուուրը : Ըստաթաթերթին անունն ալ ծանօթ  
է «Օազիքաքաղին», բայց առ այժմ անդամուուած է  
ծանօթի պահեց : Յուսունիք թէ այս վերջնին «Հայ-  
նիւիքի» նամակն ի գին 10 փարայի, «20 փարայի  
արդուութեամբ կարալու նիւթ մատակարածէ,  
քանի ո՞ր 20նոցներու վայ Նախառաւէ հաստատուած  
է: Ես հայր չեց զարմանա, երբ մը անձնան խօսա-  
դիրնեն իրենց լուգարին զարդացումը կը ցանեն  
իրենց գոյսծածած գերեսն փողկութենէն կամ  
մեծութենէն . . . : «Քիչ բայց դիւթիւն՝ կ' երեւայ  
գեռ երկայն ատեն անձնանօթ պիտի մայ մը  
խումբ մէ գործներու, որոնց աւելի սիրած են —  
«Դոգ! բայց անոնք . . . . .

բժշկին իւր առաջ մեծ պատրիք։

Հանցիքի մեր յարգանքը, երբ ասող այրիներու ու որբերը թէրեւու աւելի բան պահանջնեն ժամանակակից հայերեւ։ Այսոր Դարու (թիւ 90) կ'աւետէ որ 1899 Ապրիլին պիտի տօնենի՝ «Դերեւանապարզ վիպասան պ. Պերճ Պաօչէնանից դրական դործունակութեան 40 ասեմալը . . . Պերճ Պաօչէնանից ինչպէս յայստի է, բացի մեր մայրէնի գրականութեանը 40 ասորի ծառայեաւոց, ծառայուէ է մեր մանուկ սերնդի կրթութեան գործննն։ Երկար տարին մեր ներ եղել է ուսուցչի եւ մի ժամանակ նա վարում էր նաև թէմնական տեղի պաշտօնու։ Այժմ նա թէեւ ծեր, բայց դեռ եւս լի է երեխանապարզական ափիւնուն»։

### ՕԳԸՆԿՈՒ ԴԻՑԵԼԻ ՁՆԵՐ

— Վաղահան ծերութեան պատճառն ները։ Նորանոր գիւտեր մեծ զիւրութիւն կը պատճառն մարդուն, պայց շատ քիչերուն ծանօթ է, որ նաև կը կարմեցնեն մարդուս վանդր, վաս զի մարդը որ զրկուի պյու հաւատութեւն, որ կենաքին երգաւութեան շատ կարեւոր է։ Հետոյաց, Եվլիուսան լոյս եւն կ'ազգեն մարդկայն ականջն եւ աչքին վայ, եւ ըղղղ միշտ գրուութեան մէջ կը պաշէն։ Հոփէուուց՝ նոյն իսկ նմանակութեւը, կը ցնցն շատունակ ողնայաբն ու ըղեղը։ Հոմարամ իբրուոց գիւտութեւնն որմնը շատ անդամ իբրունց համանակներուն պատճառաւ ախորդակ կը գրգուն, բայց գիւտարամարս են, շատ մը կեակը կը մանցցնեն, որ՝ եթէ իմաստուն չափաւորութեամբ եւ կարգաւորութեամբ նմանուէր, ստոքին շատ կ'երակը։ Քաղաքներու աղմուկը, Ծնչուներու ու սուլութեր, կարքերու շառաչինը, փենքաներու ձայնիր, նոյն իսկ — երաշշութիւնը շատ մը օգտակար կեակերու կարման պատճառ են։ Քաղաքակիթութեան — վիսաներ։

— Ծոգւով կարի -մեքենաներ, գերմանիա սայէր (Kaiser) եղարց գործառունն սկսած է նորասեսակ կարի մեքենաներ պատճառտել, որմնը փոխանակ սուրով կամ ձեռքով գործելով՝ շուրջով կը գործն։ Այսպիսի մեքենաներու առաւելութիւնը միայն այս չէ, այլ կարելի է երկու կարան մասաեղ ընել բայց պէտք է միտ չնել, որ այս կարի մեքենաները կատաներու թանձրութեան ու բարակութեան համեմատ այնեալ աստիճանի մեջ։

— 50.000 ֆրանկի բացանակ մը խոսացած է Քեցիայի արևետից եւ աշխատութեան պաշտօնաբանն այն մարդուն, որ լուցիւներու (ուշագիւղու) համար ձերմակ փափոք ազատ գոյացութիւն մը գտնէ, եւ այս նիւթը կարելի լլայ ինչեւից բանի մը հարթ երեսին

վրայ շփելով բանկընել։ Աւելի մանրամասն անդիկութեանց համար լւաւացոյն կ'ըլլայ ուղղակի վերսիշեալ պաշտօնարանը զիմել։

— Ամբիկայի ծովական՝ Սամպոնն, որ այս որերու շատ կը յիշուի, կրնակի (բագէն) գաւառական բժշկին քենեկան է։

— Պրոֆեսոր Ռամենէյ իւր գտած սրբուուն (Crypton = հաղուտով) անուամբ գաղն նկատանմի բաւական տեղեւութիւն կու տայ անգլիական լըդրաց մէջ։ 750 խորանարդանանիմէտր ցնդական գաղ շոգիացընելով՝ մացորդին մէջ բաւական քանակութեամբ ուրին (տեսակ մը գաղ) եւ ուրիշ նորատեսակ գաղ մը գտաւ։ Այս վերջինը իւրուուն անուանց կրիպտոնին խոտաթիւնն է 22.5, ուրիշն ըստ այսմ արգնէն աւելի ծանր է։

— Գրելու ատեն վլուագւարու թշնամիէ մը զգուշանման է, եւ այս թշնամին է ձեռքի կարկամութիւնը։ Շատ գրելու ստիլուսած անձնը ցուրտ ու խոնաւ սենեկի մէջ գրելն ըստ կարելուց խոյս տալու են։ Շատ կարեր գրով, կամ շատ անհարթ թղթիի վրա գրելը՝ կարկամութեան առաջն պատճառներն մէկն է։ Գրելու ատեն միշտ ձախ ձեռքի վրայ իյնարու է մարմաց զօրութիւնը, որպէս զի աջ ձեռքն կարենայ ազատ շարժիլ։ Գրելու ատեն միայն մասուները պէտք է շարժել եւ ոչ ամրոջ գաստակն ու բազուկ։ Շատ ճանր, սոկրէ, երկամէ եւն, գրչականներ պէտք է զգուշանալ, նշնչուս արտաքայ կարգի նորմը գրչակալները մերժել են։ Խթէ գրելու ատեն այս մասներուներու կարկամութեան առաջքը շատնակ, կը ստիպուի մարդու ամբոներով եւ տարիներով զիշէ շարժելու ետ կենալ, եւ երբեմն բոլորովին ինչ անբուժելի կը գտանայ այս կարկամութիւնը։

— Քերպին համալրաբանն ուսուցական մարմնը կը կազմն 370 հոգի, եւ կը բաժնուին հետեւեալ կերպով։ 90 կարգաւոր պրոֆեսոր, 13 կարգաւոր՝ բայց մասնական վճարում առնող եւ 87 արտաքայ կարգի (նպաստէ) պրոֆեսոր, 175 առանձնական ուսուցիչ (պիտիատոցիւն), 4 լեզուուսոց եւ 1 ատամաւուժութեան ուսուցիչ։ Ամենէն քորաւոր ճիւղը (Փակուտէտը) ինքնույանն է եւ 190 հոգի ունի, որուցմէ 50ը կարգաւոր են, 5ը առանձնական վճարուու, 41ն արտաքայ կարգի պրոֆեսոր, 90ն ուսուցիչ (դոցէնու) եւ 4ը լեզուուսոց։ Քեցիան ձեւըն մէջ 127 հոգի կան։ 14 կարգաւոր պրոֆեսոր, 4 առանձնական վճարուու, 35 արտաքայ կարգի պրոֆեսոր, 73 պիտիատ-